

Ժ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Վ Ի Ե Ն Ն Ա Ծ Ո Ւ Մ Ի Ւ Խ Ի Թ Ռ Ե Ր Ե Ն Ց Մ Ս Ե Ն Ն Ե Գ Ի Ռ Ե Ն Ե Ն Հ Ը Ե Ե Ր Ե Ն Ց Ե Ր Ո Ւ Կ Ո Ւ Ց Ո Ւ Ց Կ Ե

Կազմակ ի Հ. Տակորոս Վ. Տաշեան, Վիլն. Միհեթարան, 1898. Դիբ մեջ Գ. Էլ (ԽՎԱ+277+Գ)՝ շրջով 1170) 1528. 2 զուատիպ եւ 5 տախտիպ մնջաղք պատմենքրով. Միհեթ. Տաշեան.

Այս գումանքը ուրախութեամբ յայտարարել 8ոցակի բարձորդաց, որ երկու տարիէ հետէ անհամբեր սպառուած այս երկասիրութեամբ որ նուրուած է. հեր. Հ. Արևէն Ա. Ա. յանեանի, սպաքրութիւնն ամբողջ վիլին աւարտած է, եւ Սեպտեմբեր ամսոյ երկրորդ էլեսին պիտի ուղարկուի համասնարապէն՝ բաժանորդաց:

Այս արգարարի տրտունչը՝ զոր շատ անգամ շատերն յայտնեցին, թէ որոշուած ժամանակին չկրցան ստանալ այս երկասիրութիւնը յուրախութիւնն պիտի փոխորդ երբ Յարդշ բաժանորդը իրենց ձեռքը տեսնեն, ոչ թէ 1000 էլով երկասիրութիւն մը՝ ինչպէս յայտարարուած էր յառաջադցն, այլ 1500 եւ աւելի էջող եւ յանանակն 1523 ձեռուարաց նկարագրութեամբ, պիտի գտնեն 573 ձեռուարի:

Ներուի մեջի այս գրքին արտաքին մասին վրայ առաջ քանի մը հարեւոր ծանօթութիւնները:

Այս նորատիպ մատենին սկիզբը կայ 294 էջ՝ ստարագրիներու համար, գերմաներէն մասն, որ նշյանչված գոտակար պիտի ըլլայ գերմաներէնագէտ ազգայնոց, քանի որ այս մասին մըզ աւելցուած են նորագոյն Հրատարակութիւնները, թէ երբեւ առանձին մատեն եւ թէ յարդքան յօդուած: Ասոր կը յաջրգէ նաև Հայութէն յառաջարանական մաս մը, յորում էջ 1—16 կայ, ո. մեր ձեռուարաց Հայութն եազ մասն, մանրամասն տեղիւթիւններ, (թէ երբ եւ որոն ձեռք հայութուած են ձեռուագինները): Ք. Ընդհանուր ցուցակ այս ամէն տեղերու, ուր ձեռուարաց գրչութիւնն աւելի զարդացած է (տեղերու եւ վալքերու): Ք. Ցուցակ մը, մեր ձեռուարաց գրունքրու եւ ծաղկողներու անուանց:

Այս յառաջարանական մասին կը կցուին այլիւայլ յաւելուածներ:

Ա. էջ ծէ: Համեմատական տախտակ հին եւ նոր թուակարդութեամբ ձեռք անցուած:

Բ. էջ ծէ: Համար հնութեամբ ամփուած դարի հետէ համար ցուցակին մըզ այս ամսին մէջ ամէն ձեռուարաց նիւթիւնները:

Գ. էջ դէ: Համար հնութեամբ տախտակին պատմական ամբողջապէս յառաջարագը, ուր նշանակուած են համատեսական:

յօրինուածով (synoptiquement) իւրաքանչիւր ձեռքիր մեծութիւնը, գրի տեսակը, գրչութիւնն ժամանակը, գրիք, տեղը, սոսցող տէրը եւ բովանդակութիւնը:

Դ. էջ Ա. ուղարկ նիւթոց դասաւորուած ըստ բովանդակի թեան: Մասնագէտներու ուշաբրութիւնը պիտի գրաւէ անտարակցոյս այս մասը, ըստ որում ամբողջ մատենին մէջ բովանդակուած այլեւայլ ճիշդերու կարեւոր ձեռաց բաց նիւթերը դիւրութիւնն պիտի գտնեն: Գլխաւոր խնչերն են:

Ե. Ա. Գրոց վերաբերեալք.

Ֆ. Եկեղեցական Պաշտամն գլուխեր.

Գ. Աստուածաբանական է: Հայութամականք.

Դ. Արք, Վեհայրաբանութիւնը եւ Զըցչը.

Ե. Իրաւաբանականք (Օրինագիրը եւ կանոնագիրը).

Ղ. Փիլսոփայականք.

Ճ. Քերականակակալք եւ Բառագիրը.

Ը. Պատմականք.

Թ. Առակը եւ Վէպք.

Ժ. Տաղաւագականք.

Ժ. Գիտականք (Բժշկականք, Աստղաբաշխականք, Բնագիտականք եւայլն).

Ժ. Ալյեւայլք (Խառն նիւթեր):

Այս յառաջարանական մասին կը յաջրդէ բուն Հայութէն յրաւածքը էջ 1—1043. Մօրինակութեամ համար Համար Հաւատարմաբար հետեւած է երկասիրութ՝ Մայր յացակի համար նախագիծ ծրագրին:

Բայց որպէս կը յաջրդէ ցուցակակիրք մի եւ նյու տաֆանելի աշխատութենէ ինայուին, երկասիրուն այս մասը շատ ընդարձակած է, այնպէս որ յաջրդուաց կը մնայ համառափ օտար տեղերու նյուն ձեռուարաց վրայ նասած ժամանակի միայն յիշատակել այս ցուցակին թուերն, եւ յաւելութ համեմատական տարրերական մասերը: Կիակատար ծանօթութիւնները կը տրուին այս մասին մէջ՝ ամէն ձեռուարաց նիւթիւն որպիսութեամբ: յիշատակարներն ամբողջապէս յառաջարաքառութիւն տաքարդուած է, որ ձեռուագրիր կարդալ փափառող հարկաւորութիւն չունի նոյնը թերթել, քանի որ ձեռուագրին մէջ ցան ու ցիր գտնուած տեղեկութիւններն ամփուած են այս ցուցակին մէջ: էջ 1045—1048 յրաւած է ցուցակ մը գտնատիպ տախտակիներու: Տախտակ Ա. եւ Բ. են նմանատպութիւն այլեւայլ տառերու, իւրաքանչիւր մասը կը բաղկանայ 20 տողէ:

Տախտակ կ. է՝ նմանատպութիւն կրկնագիր
Ագաթանգեղասի 2 էջ:

Տախտակ դ ամբողջական այբուբեն մը՝
ձեռագրաց մէջ գծագրուած զարդագրերու:

Տախտակ է, եւ Զ գունատիպ նմանահանու-
թեանց. թիւն է 17 կտոր.

Տախտակ է Է՝ նմանատպութիւն ձեռա-
գրաց հին կազմերու:

Խակ է Տ 1048 սկսեալ մինչեւ շորջ 1170
է այրութեանկան ցանկ անուանց, եւ նիւթոց
ձեռագրաց, յաւելիք եւ ուղղելիք

Այս մասը գրաւած է հեղինակին ուշա-
դրութիւնը, վասն զի շատ անգամ այսպիսի
մանրամասն ցանկի մը պակասութենէն՝ յուսա-
ցուած պտուղը տեսած չեն այսպիսի մեծահատոր
երկասիրութիւն մը գործածողներու:

Այս է ահա այս ցուցակին արտաքին առաւա-
ելութիւններն, իսկ ներքին արժէքին փայ պիտի
գրուի թերեւս Հանդիսին, յաջորդ թուով:

Նթէ Համեմատուի այսպիսի ընդգրածակ
երկասիրութեանը հետ, որշուած գինը, ստու-
գի շատ թերթեւ եւ գրեթէ իսկ ոչնչ պիտի
նկատուի, քանի որ 30 ֆիոր. = 62 դր. = 23 րր.
նշանակուած է ոչ բայց անորդաց համար: Մեծա-
յոց ներթէ Հայերէն ուսումնասրութիւնը քայլ
մը եւ յառաջ պիտի մորէի այս երկասիրութեամբ,
որ անշուշտուրախութիւն պիտի պատճառէ մեծա-
վաստակ Հեղինակին, եւ Հանդիսին, նմրա-
գրութեան:

Ընդհակալութեամբ պիտի յիշէ նմրա-
գրութիւնն Յարգոց Բաժանութագ անուանքն
(Նշանակուած էն գրքիս սկիզբը), որ այս-
պիսի մեծածախս Հրատարակութիւն մը քաջա-
լիքիցին առ սէր յառաջադիմութեան եւ գիւ-
րացնելու համար հայ բանաօրբութիւնը:

ԽՄԲԱԳԻ. ԿՀԱՆԴԻՍ ԱՄՄՈՒԹԱՑԻՒ

→:9.←

Ս Ս Ց Ե Ն Ա Խ Օ Ս Ս Ա Կ Ա Ն

Dictionnaire français-ture des termes techniques etc.

par A. Tinghî et K. Sipapian.

Գաղղ. տառեւ բառարան արտեսական եւն եւն բա-
ռերու. Հեղինակ Ա. Թագար Եւ Պ. Արևական, Կ. Պոլս,
1890—1896. Դիր 8^o, էջ 1000:

ԽՌօտերու լոյս տեսաւ գաղղ. տաճկ. գիտ-
ական ստուար բառարան մը՝ գործ Անտ. Թըլ-

ըլը եւ Կր. Սինապեան էֆենդիներու: Տաճկա-
գի էստերու ընդհանրապէս՝ եւ գիտութեանց զա-
նագան միւղերու պարապողաց, թարգմանչու-
թեան պաշտօն վարողներու եւ խմբագիրներու
մասնաւրապէս՝ շատ զգալի պէտք մըն էր այս-
պիսի բառարան մը. եւ ահա վերցիշեալ գործն՝
առաջին իւր տեսակին մէջ, լիովի կրեայ գո-
հացընէլ իրեն դիմողներն, եւ 1000 մծագիր
էլերու մէջ 30.000ի մօտ զուտ բիուտն բառեր
եւ բացատրութիւններ կը բոլոնդագէ:

Ամրողց գործն երկու նշանաւոր հայ տաճ-
կագիտաց երկարամեայ քրտաջան աշխատու-
թեանց պտուղն է. եւ որովհետեւ այս կարգի
բառարան մը ցայսօր հրատարակուած չէ: ուսաի
Յրգ. Հեղինակներն ստիպուած են մեղուախն
աշխատութեամբ բառերն ու բացատրութիւն-
ները քաղել բառն իսկ իրենց աղբիւներէն, այս
է ցայսօր հրատարակուած եւ Հեղինակներին
ուղղող տաճկերէն ամէն կարգի գիտական
գործերն մի առ մի աշքէ անցնելըլ: գաղինա-
կան բառերուն համապատասխանն բոլոր հին
եւ նորահար գիտական եւ արուեստական բա-
ռերը հաւաքած եւ պատշաճ տեղը զետեղած
են: բան մը, որ որշափ տաժանենի աշխատու-
թիւն է, այնշափ աւելի մեծ պատիւ կը բերէ
Յրգ. Հեղինակաց եւ իրենց երկին յարգը կ'աւ-
ելութնէ. այս կէտը կնար մեր մէջ նոր հրատա-
րակուած քանի մը գաղղ Հայերէն բառարանաց
Հեղինակներուն միակ Հետաեելլ օրինակ ըլլալ
որոնք փիփանակ արդէն նորիսագործուած բա-
ռերը ժողվելու աշխատութիւնն յանձն առնելու,
շատ անդամ անցածող եւ անձաշակ նինահանար
բառերու լեկէններով խճողած նն իրենց յօ-
րինած գործերը:

Տպագրութիւնը շատ մաքուր է եւ ընդ-
հանրապէս զերծ տպագրական միավաներէ, որ
քիչ առաւելութիւն չէ նմանօրինակ գործի մը
համար:

Ձերմապէս կը յանձնարարենք Տաճկա-
գիտաց, նմրագրաց, թարգմանչաց եւ Աւսանո-
ւաց առաջեկայ երկասիրութիւնն, որ ասրակցու-
ցանինք թէ իրենց վստահելի աղբիւր եւ դիւ-
րացուցիւ գործի մը պիտի ըլլալ:

• Ի վերջ կը շնորհաւորենք Յրգ. Հեղինա-
կներներն իրենց յաջողութեամբ ի գլուխ հանած

1 Այս տառեւ թերեւս գարուն Schlechta-Wesselerի
Manuel terminologique անուն գործն, որ ասկայն շատ
անկատար եւ մասնական գործ մըն է: